

# ՕՐԱԳԻՒԹ ԶՄԻՒԹԵՎԻԴՅ

Առաջականութեան  
Ըստութիւն Փիլիպան

Նամակը ուղղելի է Տ.  
առ. Դ. Գ. Պալդագարեան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՆԵԽՏՐԱԿԱՆ

ԵՐԵՎԱՆԵՐՈՐԴ ԻՆՎԵՐՏՐՈՒԹ ՏԱՐ

ՀՐԱՄԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ԽՈՎՃԱԿ 12 ՄԱՅԻՍԻ 1875

1871

© 1994 A-18

ԵՐԻՒՅ ԽՈՎՔԻ

Պուլղարիսց իշխան, Բրենո տղ՝ Պաթէնպէրկի  
Ավագահա երթարաւն վրայ Եւրոպայի լրազրաց  
աննաք աղմուկներ կրնեն, Թիշեալ իշխանին թե  
գերսուրդիկ դահլիճէն չափազանց պաշտպանու.  
Թիւն գ-անելը տեսնելով՝ կը կարծեն թէ Բրենո  
որ Պաթէնպէրի Ռուսիոյ կոյր գործիքը պիտի  
գուռնայ, թէ Յունատանանի նախարդ թագաւոր  
Օթօնի պէս չպիտի կրնայ իր գահին վրայ հաս-  
տատ մնալ, թէ, վերջապէս, երբ Արեւելեան  
բումելին Պուլղարիսց հետ միանայ Ռուսիոյ մեծ  
գ-քսիրէն մշտնչենապէս պիտի գրաւուի Պուլ-  
ղարիսց իշխանական աթուռը, իշխանին Ռուսաց  
կայսեր հրաւիրութիւր, կինայ ըլլալ որ Պերլիսի  
դաշնագրութեան հնազանդ գտնուելու, և իր  
ժողովուրդը միշտ խազաղութեան մէջ հաստատ  
պահէլու մատին հրահանգներ ընդունելու հա-  
մար ըլլայ, սակայն Եւրոպա ի հարկէ պիտի կառ-  
կածի իր մամլոյ արտայայտութեան համեմատ,  
Այլ կասկածը, ինչպէս կ'երեկի, կերպով մը  
Պերլինի գաշնագրութեան անվատահութիւն կը  
նշանակէ, վասնդի գաշնագրութիւնը կը արա-  
մադրէ որ Արեւելեան բումելիոյ Պաթքանի կող-  
մերը և ուրիշ կարեսը կողմեր Օսմանեան զօրաց  
ձեռքը յանձնուին (Ռուս զօրաց երմալէն ետև  
անշուշտ), նաև խազաղութեան պահպանութեն  
համար ուրիշ կողմեր ալ տեղացի ազգային զօր-  
քեր գտնութիւն. սակայն ճշմարիսն այն է թէ  
նրազա ոչ թէ կասկածիւր, այլ աշխարհի ընդ-  
հանուր խազաղութիւնը անվրդով պահելոյ ա-  
ւելի լաւ սեպելուն համար է որ, երբ Պուլղար-  
իսը այս մասին ընդ դիմութիւն ցցուցին խառն  
զօրաց դրաւման խնդրով զբաղեցաւ, թէ այս  
ինդ իրն ալ իր լուծումը գտած կ'երեկի, երբ  
Խղթիս, քաղաքական շրջանի այս կիսառառա-  
ծը, Պերլինի գաշնագրութեան կէտ առ կէտ  
որդադրութեան հաւանելով՝ Այ բումելիի զը-

բաւումը նորէն Յանանեան զօրաց տրափլը կը  
պահանջէ : Հնամբայէն հսուած, չէ ու աղիր մը կը  
ծանուցանէ թէ արտաքին դործոց պաշտօնէի  
խորհրդական միտր Պաւրդ, հասարակոց խոր-  
հրդարանի մէջ իրեն եղած հարցման պատառ-  
խաննելով ըստած է «Ա. Բումելին կարելի եղածին  
չափ չուտով պիտի պարպուի Ռուսաց կողմէ, և  
եթէ միստր Պուրդի այս ղատասխանը անովրէ ա-  
համարուի, Անդլիոյ ուրիշ քաղաքական որոշ-  
մանց նման, լիշեալ երկիրը ոչ թէ մինչև Յու-  
լիս Յ. այլ քիչ օրէն պիտի պարպուի Ռուսուերէն  
ինչպէս յայտնի է, Պերլինի դաշնագրութեան  
անլոյց մնացած խնդրոց դլաւուրներէն մին այս  
և տառը կառ ուժարական կերպն է և մի որ Ցու-  
նատանի սահմանագծութիւնը : Վերջին իրնդգ-  
րոյն լուծման համար ևս իւրագորի խորհրդա-  
րանք ոգւով չափ կ'աշխատին, բայց գեռ մէջ-  
չերնին համանացնութիւն գոյացած չըլլոցուն  
համնք այս մասին ստոյգ լուր չկայ, հոռագիրք  
թէկ անպակաս են այս մասին, բայց բոլորն ալ  
հակասական են : Մաշափը միայն յայտնի է որ,  
այս խնդրոյն մէջ ֆրանսա՝ Յունաստանը իր սու-  
վորութեամբ պաշտպանելով անոր սահմանու-  
գծութիւնը Երգ բրօֆթօգօի համեմատ ըլլուլ  
կըպնդէ : Ասկային Ա'գլիա այս մասին գժկամակ  
կ'երես, և չու զեր որ, այս ընթացքով, ուրիշ  
գծութիւններ ծազ ելու. և ումաննեան Պիտու-  
թիւնը աւելի վնասուց հնդակաց ընելու միջոց  
այս : Խոկ Խոտոլիա՝ Եպիստուի կողմէ Յունատառա-  
մի սահմաններուն ընդարձակուիլը և Տաճկական  
շւրբագիր արեմուն կողմին (որ իրեն դրացի  
) մէկ մասն անոր տրուիլը չուզէր : Աւորի ս-  
ամակամ է այս մասին Խոտոլիոց հետ, վասնչի  
որկիւզ կը յայտնէ թէ Ալպանիոյ մէջ խուսու-  
թիւն ծագելով մինչև Եկնի-Պալզար և Պասնա-  
ցդ խոսվութեան վտանգին կ'ենթաքուին :  
Իրաց այս վիճակին մէջ ֆրանսա, որ վար-  
ուած է միշտ իր շահերը երբեմն աշխարհի

իտաղաղութեան համար զօհել, գիտնալով յիշեալ  
երեք տէրութեանց ընդգրիմութիւնը և Ակմա-  
նից ու Ռուսից չեղոքութիւնը, առ Անդլիա  
զրկած նոր Նօթային մէջ սահմանի որոշման վրայ  
լուս կըկենայ, և խնդրոյն վերջնական լուծման  
համար ինչ միջոց որ օրինաւոր կ'երևի այնպէս  
լուծուիլը կ'առաջարկէ : Հիմա Անդլիա ոչ գօն-  
ֆէրանափ, ոչ ալ գեսպանաց միաձայն միջամբ-  
տութեան հաւանութիւն չտար, հապա աւելի  
տրժան կըհամարի որ ամեն գեսպան իր յատուկ  
միջամտութեամբ խնդրոյն՝ Օսմանեան տէրու-  
թեան և Յունաստանի մէջտեղ լուծուելուն  
կ'աշխատի : Ուստի կըկարծուի որ Ֆրանսա այս  
մասին հաւանութիւն տայ :

Հոնտրայէն հասած հեռադիր մը կը ծանուցանէ որ՝ Պաէքաններու և Ա. Բումէլիի ուրիշ ամբութեանց մէջ Օսմանեան զօրք կեցունելու մասին՝ Ռուս և Օսմանցի տէրութեանց մէջ համաձայնութիւն մը կենալուն վրայ զոյց կայ.

Սակայն հասարակաց խորհրդարանի մէջ ,  
միստր Պուրգի հարցուած ատեն կըյայտնէ թէ  
այս մասին լուր մը չունի , կըկարծուի թէ այս  
լուրը Ռուսաց կայսեր՝ Սուլթանին զրկած նամա-  
մակէն եղած Ըլլայ . իրօք Զարին նամակը Պեր-  
լինի դաշնադրութեան ամբողջովին գործադրու-  
թիւնը խոստանայով , երկու տէրութեաց մէջ  
խաղաղութեան և սիրոյ տեռոպութեան կրցան-  
կայ . Վերջին հեռագիր մը ևս (աժանս ըէօթէրի)  
կիմացունէ թէ Անգլիա Յունաստանի տրուած  
տեղերը բաւական կըհամարի կամ զ ոնէ քիչ  
քան մը ևս արուելով գո՞ր ըլլայ , որով Ամէէնքի  
դ եսպանին հրահանգ ուղղեր է այս մասին Յու-  
նաստանի միտքը հասկնալու համար , Յունական  
Խորհրդարանը 13րդ բրօֆոգովէն շեղել չուզելը  
յայսներ է , բայց յիշեալ հեռագիրը լուռ կը-  
կենայ թէ Անգլիա ինչ որոշում տուած է . միայն  
թէ միջամտութեան սկսումն Մ. Ֆուրնիկի Պոլիս-  
ինքադառնալէն ետև ըլլալը կ'իմացունէ :

## ԲԱԽԱՍԻՐԸՆԿԱՆ

## ԴԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՅՈՒԹԻՒՆ

Անշունչներուն կարդ էն եղողներն՝ միջատ՝  
ողուն և ճանճերուն պիս մանր կենդանիներ և  
ջրուններ կըծնին որոնց հայրն՝ արեին կամ  
բակին ջերմութիւնը՝ իսկ մայրերն՝ հանքային  
բուսային կենդանիներ են . ինչպէս որեգա-  
ան լուսոյ և ջերմութեամբ փոշոյ մէջ լու և  
եան մէջ որդեր՝ և աղը ու քակորի մէջ ճան-  
եր, մողէս և տեսակ տեսակ զեռուններ, իսկ  
այրիի տախտակներու մէջ մըռկներ, և ձմե-  
ռկի, կեռասի, մսի, գիի և այլն մէջ որդեր՝  
մկերուն մէջ գորտեր։ Ջրերու մէջ գ տնուած  
եսակ մը մազի պէս խոտերէ օձեր կըդոյանան,  
Այսպէս նաև մարմնոյն տաքութեամբ ստո-  
րսի, աղիքներու, սաղմին և ուղեղին մէջ  
առ մը ճճիներ, և կրակի ջերմութեամբ բա-  
նեաց մէջ բոստաններ, տուններու և տախ-  
տիկներու մէջ կարդ . ը կենդանիներ,  
անսապէս խողակիններք զ տնուած ջերմու-  
եան միջոցաւ՝ թիթեան, և ջերմութեան ու  
նաև ութեան կողմէ բարեխառն հողերու մէջ  
ողուններ գոյութիւն կ'առնուն .

որ սերունդի աճելուն ու բազմացալուն միակ  
առիթ կը գառնայ :

Արարագործութեան, օրէնքը՝ մեզ կըսորվէր,  
ցընէ օր առանց պատճառի, առանց կարողութեան բան մը էութիւն չկրնար ունենալ:

Եթէ ըսուի որ՝ կենդանեաց գոյութեան  
պատճառումը իրենց՝ Գյուշիւն եւիւ ուրբերու մէջ  
ցանած սերմէն ծագում՝ կ'առնէ, դործնական  
զիսութեան յենլով՝ պիտի կրնանք պնդել որ՝  
հանքային, բռասային և կենդանական մարմնոց  
մէջ կարելի է այնպիսի հանքային յատկութիւն  
ներ դառնուին, որոնք մարմիններ պատրաստեն  
և այս մարմիններն՝ արեգական լուսով ու ջեր-  
մութեամբ հոգի առնուն։ Այս ամենը՝ մարդուս  
հողէ ստեղծումը և փռուսի մէջ կամ կուրծքի  
վրայ գրուելով՝ ձուեր է ծնուծ հաւերռուն ծը-  
նունդը՝ և ջրիրու և վերքը արեւուն տակ կեցով  
գորտերու և ձկերու հաւկիթներէն ձագեր յա-  
ռաջ գալը, զորս մեր ըսածներուն մասամբ մը  
իրը ապացոյց կը յայտնենք, բնութեան գագո-  
նեաց ուրիշ կերպ սացատրութիւններ տուողնե-  
րուն, նորհու ինու սեամ,

Ալուս կենդանեաց սաղմը՝ ճերմակ տղրուիներով, իսկ էգերունը տեսակ մը ծխի վերաբերեալ խմորով(մայէ) կըրտաղկանայ, Երբ ասոնք իրարու կըմօտենան տղրուիները արդ անդին մէջ խմարյին հիւթ մը կըթողաւն, որոնք կըմիանան և ահա այս եղանակի չնշաւոր ծնողներէ ծնունդ կը պատճառէ: Սոյն արդ անդը մօր մը միշտ փորին մէջ չգանուիր. կան կենդանիներ որոնց արդ անդը իրենց ետեի կողմը կըդ անուի տուրբուկի

ձեռվ բարակ բանովմը կցուած և դուրս ընկած,  
այս կենդանեաց կարգէն է սարդը : Ընդհան-  
րապէս այն ձագերը՝ որոնք արդանդի մէջ կը-  
դտնուին՝ արեամբ կըսնանին, իսկ հաւ կիթի  
դեղնուցով սնանող ձագերը՝ այն կենդանիներն  
են որոնց եղջիւ ըները ու ականջներն չեն տես-  
նուիր : Թէ այս և թէ փորէ դուրս արդանդի  
մէջ սնող տեսակները սովորապէս շատ մը ձա-  
գեր մէկէն կըծնին, որով իրենց բազմանալուն  
համար նախախնամութեան աշխուն գտղոնիք  
մը կըներիայցընեն : Մարդուս, եղան, ոչխա-  
րի, ջորիի և այլն նման կենդանեաց գալով՝ ի-  
րենց էց երը ունին : Ծննդեան գերը լրացընող  
վերսիշեալ տղրուկներն ատեն ատեն կըկորնչին  
և կան սեռեր ալ որոնք ամենեւին տղրուկ չու-  
նին, և էցերն ալ կամ բոլորովին խմորէ զուրկ  
են, և կամ այդ իրենց խմորը կրուայ հիւանդ-  
ըլլու, որպէս պառու կենդանիները : Այդ  
զրիումէն և խմորի հիւանդութենէն մերթ ընդ-  
մերթ կենդանեաց զուգաւորութեան ապար-  
դիւնութիւնը կըպատճառի, բնութեան անհուն  
և անմատչելի օրինաց համեմատ : Բայց նախախն  
նամութիւնը ալս ամլութեան առջեն առնելու  
համար շնորհալի միջոց մը ցոյց կուտայ մեզ, որ  
է աղօթք և գարման որոնց դուռը միշտ բաց  
է : Խնձօր մը ուտելով և այյն և նոյն իսկ ուխ-  
տատեղիները յաճախսելով ամկութեն՛ ֆրիկուկլ  
և զաւակներ ունենալ, մեր ըստածներուն մէջմէկ  
մեծ փաստեր են : Այս տեսա՛ զ արմաններ ա-  
նասնոց մէջ ևս կըդտնուի : Ընդհանրապէս կեն-  
դանեաց մէջ արաները էգերուն վրայ այն տի-

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿ

ՈՐՈՇՈՒԱՅ թէե վերջին պատերազմին յաղթա-  
նակը տարաւ, թէե իր նպատակին մասամբ ի-  
ւեք հասաւ, ոսկայն գեռ պատերազմին տխուր  
տեսարանին վարագոյրը չդոցուած՝ ներքին  
խռովութիւններու ահռելի ասպարէղմը տեսաւ  
իր մէջ : Այս արիւնուուշտ ասպարէղին ըմբիշ-  
ներն են Նիշիլիստաներն ու Սոսիլիստաները, որ  
ինչպէս յայտնի է իրենց դադանի կործակալներ-  
րու միջոցով լումեն կերպ ոճրի կըձեռնարկեն :  
Պաշտօնեաներ կըսպաննեն, քաղաքներ և դիւ-  
ղեր հրոյ ճարակի կընեն, սպառնալից յայտարա-  
րութիւններ կընրատարակեն : Կառավարու-  
թիւնը սաստիկ զգուշութիւններ ձեռք կ'առ-  
նու, ամենէ կարևոր տեղեր պաշարման վիճակի  
տակ կըդնէ : Սակայն նիշիլիզմը զարմանալի ա-  
րագութեամբ իր գործը կըշարունակէ, ամե-  
նահզօր տէրութեան մը մէջ երբէք չընատիր իր  
ընթացքէն, կառավարութեան իստութիւններն  
ու հալածանքը որքան կըսենէ, այնքան ուե-  
լի կըկատիլի աւելի յառաջ կընթանայ ոճրագոր-  
ծութեաց մէջ : Խարդօվ նահանդը, որ Հորիս  
Մելիքօփի կառավարութեան յանձնաւած է,  
նորանոր խռովութեանց ասպարէղմը կը գտա-  
նայ : Անդ լիսկան լրաց բաց ունանք կ'իմացունեն  
թէ կայսերական կառավարութիւնը ստահեսափ  
զօրքերէն 125.000 հոգի կանսնաւոր զշրաց թը-  
ւոյն վրայ աւելցունելու որոշում առած է :  
Այս ելեան թումելիէն և Պուլլարիսայէն իսկ  
բաղմաթիւ զօրաց գունդեր արգեն պատրա-  
տուած ըլլալով ի Ռուսիա երթալ, թէե չգիտ-  
ցուիր թէ ինչ նպատակաւ այսքան փոյթեան-  
դըն պատրաստութիւնք կըլլան, հաւանական  
կըթուի առայժմ որ երկրին խազազութիւնը  
վերահաստատելու համար ըլլայ : Կայսերական  
կառավարութիւնը, նիշիլիզմի և սովորիզմի  
բուն ազբեւրը գանելու համար, Երուպայի նշա-  
նաւոր քաղաքները լրացներ դրկած է : Առա-  
միոյ աւելի տագնապ ալլուր երկիրը Զուկցե-  
րիան է, վասնդի այս կառավարութիւնը քաղա-  
քական յանցապարտներն ազամօրէն իր երկրին  
մէջ ընդունելէ զատ, զանոնք, կրկին ետ գար-  
ձունել իսկ չուզէր, և այժմ Ռուսիոյ յեզափո-  
խականներէն մաս մը հոն ապաստանած են և  
ամենայն աղատութեամբ կապրին : Ռուս լրա-  
գերք Զուկցերիոյ այս ընթացքին գէմ բողըքե-  
լով այս սովորութեան բարձումը կամ զոնէ բա-  
րեփոխումը և սահմանակալութիւնը կըսպահանջնեն :  
ՏԱԶԿԱԾՏԱՆ արդ էն վերանորոգութեան ձեռ-

տիճան հակում ու ցանկութիւն՝ ունին , որոնց  
քով է գերուն ունեցածը գրեթէ ոչինչ բան է :  
Հաւերուն , բաղերուն և ճանճերուն և առանց  
նման կենդանեաց դիւրութեամբ յանձնատուր  
ըլլալը , երեսի կակզութենէ , սաէպ զաւակի  
սէրէ և գարնան ու աշնան եզանակներուն ի-  
րենց կարծը անդամոց վրայ ջրային բորսութիւն  
մը (սուլու ոյուղ) երեան դալըն ծազ ում  
կ'առնու : Նաև շան , առիւծի և տեսակ մը  
թռչնոց պէս կառը երես և իրենց արուներուն  
վրայ յաղթութիւն տանօղ կինդանեաց էզերն  
խսկ զաւակի սէրէ և բորսութենէ զրգուեալ  
մերթ ընդ մերթ զուգաւորուելու կըբունադա-  
տուին , և այս առիթներէ զուրկ ատենները ի-  
րենց արուները ամենայն յուսահատութեամբ  
խելօք կենալու պարտաւոր են : Վերը յիշուած  
բորսութեան նման վիճակը ինքիրեն անհետ  
կըլլալ :

Ծատ հաւանական է որ էդերու աղքատ ցան-  
կութիւնը՝ այլևայլ դրգումներ կըստանայ-  
պյուիցեալ գօտուց տակի. ինչպէս Ռուսիոց մէջ  
տաք բաներու վաթթուելով և դրդուիչ կերտ-  
կուբներ ուտելով կրնայ համեմատարար հարա-  
տանիալ սակայն գիդական ցանկութիւնը ինն է՝  
առքէն թէ մտքով և թէ գիտութեամբ իմաստ  
մը շեմ կրնար արտադրել։ Թարմ և մատղաշ-  
տունկերուն կեղեւ սղոցով և բոյսերուն խղաե-  
լով, յետ այնորիկ յազգիթերունն ալ տապարով  
ճեղքելով՝ խղառւածքին կամ ճեղքին մէջ տեղը  
պատռաստ զետեղելն՝ անկոց և բոյսերուն  
ցեղը ողիու ացընելու կընառայեն։ Այսն պատ-

Նարկած է : Հայաստանի շատ նահանգներու  
մէջ գործողութեան սկսուած է : Ցանկալի է որ  
օդ ոս . Սուլթանի արդարաւուէր կամաց և բազմա-  
նաց համեմատ ամեն բան ըստ օրինի և արդա-  
րութեան կարգի և կանոնի տակ գորուէր : Նա-  
խարարաց պատասխանատուութեան մասին ար-  
դ էն նոր կանոնագիր շինուելու խօսք կար ,  
այժմ Պօլսոյ լրագիր մը կըսէ թէ այս կանոնա-  
գիրը ամբողջանալով վեհ . Սուլթանի պիտի ներ-  
կայացուի : Եիշեալ կանոնագրութիւնը և պատասխա-  
ռատութեան պարուաւորութիւնը և պատասխա-  
ռատութիւնը սահմանելէ ետեւ , կըտրամսգրէ  
որ երբ խնդրոյ մը մտախն մեծամասնութիւնը  
սրոշում տայ փոքրամասնութիւնն ալ պատաս-  
խանատուաթենէ աղատ ըլլայ . խոկ եթէ ըլ-  
հաճի պատասխանատուութիւնը ընդունիլ , այս  
ատեն ստիպուի հրաժարիլ : Այս կանոնը եւրո-  
պական տէրութեանց մէջ ի վազուց կայ և գու-  
ցէ մեր տէրութեան մէջ պաշտօնէից անկար-  
գութիւնը՝ այս գրութեան պակսութենէն յա-  
ռաաջ եկած ըլլայ : Հետեւաբար աւելորդ է ըսել  
որ ասանկ նոր և օդ տակար սնօրինութեան մը  
ձեռնարկը խիստ զովելի ոկզբունք մ'է Օս-  
մանեան պետութեան համար :

ԱՆԳԻՒԱՅ ԶՈՂՈՎՆԵՐՈՒ ՀԵտ ըրբած պատերազմին մէջ մերթ յաղթով հանդիսացաւ և մերթ յաղթուեցաւ, թէեւ տարտկոյս չկայ թէ վերջապէս իր լուծին տակ պիտի առնու արդ վայրենի ժողովուրդը, Առայժմ լուծիւն տիրած է Զուլուսմանի մէջ, վերջին լրագիրք նոր տեղեկութիւններ չունին, բայց հետագիրք կըծանուցաննեն թէ անգիտացիք Զուլուսմանի խորերը երթալու համար արագ պատրաստութիւններ կընեն, կաւալվարութիւնն ալ լորու Զէլմնֆորտի հրամանատարութեան տակ գանուող բանակին օգնութիւն հասցունելը կըշարունակէ: Անցեաները դէպի Բարեյուսոյ դլուխը գացող առաջ պաշարով և զօրքով լեցուն փոխադիր շոգենաւ մը Ավքիկիոյ եղերքը ցամաքին զարնուելով խորտակէր է, զօրականք փրկուէր են, բայց պաշար երբէք Բրիտանական զորքը թէեւ առայժմ Աֆղանիստանի հետ պատերազմի բըռնուած չէ, սակայն սահմանակից լերանց վրայ բնակող ուրիշ ցեղեր զինքն անհանգիստ կընեն, որով բանակին հրամանատարք ստիպուած են մերթ ընդ մերթ անոնց վրայ յարձակումտալ, Դեռ մօտերս յիշեալ ցեղերէն մին, իր վերայ զրկուած քանի մը վաշտ անգիտական զօրաց վերայ յարձակելով սաստիկ կուիէ մը վերջը,

անգլիացւոց յաղթէր և զանոնք յետս ընդուիւ-  
լու յաջողեր է : Այսու ամենայնիւ բռն Աֆղա-  
նիստանի գործոց մասին դեռ փոփոխութիւն մը  
չկայ : Անգլիացիք գանգատ կը յայտնին թէ Օս-  
մանեան քաղաքականութեան նման Աֆղանիս-  
տան պէ գործերը կ'երկարածգէ :

Պէրմանիս ևս լուսթիւն կը պահէ դեռ,  
Հնդկաստանի անգլ. կառավարութիւնը պահ.  
պահնողական դիրքը պահելով Պէրմանիսյ թա-  
գաւորին բռնելիք ընթեց աց քին կրոպակէ :

ՅՅԱՆՈՍ. ՊԵՏ. Հանդարտած չէ պաշտօնելից  
փափոխութեան մասին ունեցած առդնապեն ։  
Մայիս 10 (Ն. 8.) թուականու Բարիղըն հասած  
հեռափիք մը կըսէ թէ պաշտօնելից մէջ չտեղան-  
համաձայնութիւն կենալուն հա բար կրկարծուի  
թէ պիտի համարին ։ Կ. Փոլոյ գեւազն Մ.  
Ցուրիկէ, Հաւարակապետութեան նախադա՞;  
Մ. Ժիշ կրէվիի հետ երկար տեսակցութիւն մը  
ունեցած ըլլալուն համար, լուր տարածուած է  
թէ Մ. Վատիկիթօնի տեղ առառքին գործոց  
սկաշտօնեաց ըլլուլ տա աջակուած է, սակայն  
մարդնեկի Փոլոյ մնալը, կըսէ Գաղղիերէն թերթի  
մը, անհրաժեշտ է քանի որ Կ. Փոլոյ գեւազա-  
նութեան ինչ աստիճանի հարկաւորութիւն ու-  
նենալը կըմածեմք . . . . » Մժանս թէօլէրի  
Մայիս 11 (Ն. 8.) թուալ հեռագիր մը. լուր  
կուտաց, թէ Թան լրադիրը յայտնած է որ պաշ-  
տօնէութեան մէջ եղած անհամաձայնութիւնը  
լոկ սատիկանութեան կարդ աւորութեան և խոր  
հրդարանաց ի Բարիղ փնտագ ըստ ելուն քրոյ է,  
և թէ ուրիշ գործոց մասին համաձայն է : Զա-  
խակողմեան վերջին բաժնին նախագոտն Մ. Դիլ-  
մանսո այսօրուան (Մայիս 11) ըրած առենախո-  
սութեան մէջ իր բրոկրումը կը լայտնէ, և կա-  
ռ ավարութեան ըսթացքը խստիւ գննելէ ետք  
կըսէ որ հասարակապետականոց մէջ վէճ յառ-  
ըսցանելու համար՝ հարկ է որ կառավարու-  
թիւնը նոցա ճշմարիտ քաղցր քականութեան  
հետեւի :

Ի ԵԱՀԱՅԻ իր անքուն հսկողութիւնը Այս սորբից  
քաղաքականութեան վրայ գարձուցած է, ինչ  
պէս սա ալ իրեն : Աւատրիոյ լուծէն աշխատե-  
լէն ի վեր իդ ալիսոյ ամենէն նշանաւոր գործն ե-  
զած է Հռովմի ղբաւումը : Զօրապետ կարի,  
պալոի, պատերազմի և ազատութեան այս գիւ-  
ցաղունը, դեռ մնա օրեւոյ կոկին Եւրոպոյի  
մէջ խօսակցութեան տռապիկոյ եզած է : Հա-  
կառակ իր ծերութեան և հիւանդաս վիճակին  
այս արի և անվիշտ անձը նորանոր և մեծամեծ  
նպատակներ իրագործելոյ է :

1

տասարյգ վիճակին մէջ զանութեալ դրսանակ զար  
դուրեկը որևէ կերտիսութէն , ու տեղու և խնու-  
լու մասին անուշադիր վարուի , կը հիւանդանոյ  
և ահա այս կերպով օրհատը կը շատապէ և որ ան-  
վրէպ է : —

Պօլսեցի Ռասիմ անուն դիտնականին առաջ  
նման շատ մը խորհրդածութիւնները օրէ օր ի  
լցու կ'ընծային թէքճէմուց Հայէդան լրադրոյն մի-  
ջոցաւ որոնց օգուտն և մարդուս մտածութեց  
վրայ ինչ կերպ աղդեցութիւն ունենալին հա-  
բացատրելու հարկ մը չենք տեսներ . վասն դի-  
մեր ովշամիտ հասարակութեան արդէն ծանօթ  
է այսպիսի դրուածոց արժէ ըը : Կը թայ միայն  
մեզ նաստովանիլ թէ տաճիերէնի մէջ կըդրս-  
նուին այսօր այնպիսի ընտիր աշխատութիւններ  
գրուածներ , մտային կրթութեան վերաբերիուլ  
յօրինուածներ որոնք մեզի անծանօթ մնայած  
են և առօր պատճառը այն է որ մենք քաղաք-  
քակրթութեան շիտակէ շիտակ հասնիլ կըլիս-  
փագինք առանց այդ ճամբուն այս կամ մնդին  
քաղաքակրթութեան տանողև դէպի նպատակ  
հասնելու ժառ այող անմիջական պարագաներու  
վրայ աչքերնեխ դարձնելու :

Հետեւաբար մտածելով որ՝ աշխարհիս մէջ ա  
մեն քան իր մասնաւոր օգուտն ունի դէպի  
ընդհանութն, թափիմի այս խորհրդահութիւնը  
թարդ մանեցի, առկէ ետքն ալ օգտակար բա-  
ներ ձեռքք տնցած ատեն ի հայ փոխել խառա-  
նալով։

Ա.Ա.ՄԱՆԻՒԽԻ լուիկ մնջիկ իր զինուորական զօրութիւնը կրկնապատկելու կ'աշխատի : Ասկէ զատ երկրին կամ ժողովրդեան հարստութեան համար նորանոր տղբիւրներ հնարելու կըճգնի : Արքայասպանութեան փորձէն և փորձազին զըլխատումէն ի վեր սօսփալիղմը քիչ շատ լուռ կենալու ստիպուեցաւ : Պիզլնորք իշխանը սկսած է մաքսային և կալուածական վերանորոգութեանց ձեռնարկել, ասի ոչ թէ միայն տէրութեան, այլ համանդամոյն ամբողջ երկրին բարելաւութեան և արոց բաշխումին հաւասարութեան և արդարութեան պիտի ծառայէ : «Ճշրութեան պէտք եղածէն աւելի եկամուտ չենք ուզէր, կըսէ իշխանը, կուզեմք անանկ տղբիւրներու գիմել որով կարելի ըլլայ արոց ծանրութիւնը թեթեցունել» :

## Ա Զ Գ Ա Յ Ի Ւ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԿ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Տարիներէ ի վեր ծագ ած համաշխարհական  
խլառումներու մէջ, որոյ Հայ տղոն ալ մասնակ-  
ցնցաւ զանազան իրաւունք և շնորհք ստանա-  
լու, իրեն համար ամենէ շահեկանն եղաւ Արա.  
բառեան ընկերութեան աճումն ու խլառումը  
Մինչդեռ Գերլինի գօնկրէի 61րդ յօդ ուածը  
Հայաստանի հայերուն կեանքը և ինչքք պահ-  
պանելու ուրուագիծը կըսպատրաստէ՝, միւս  
կազմէ յիշեալ ընկերութիւնը՝ անոնց ուսումնա-  
կան, քաղաքակրթ ական և բարյական սկզբուն-  
քը հիմնելու գաղափարը՝ կըստածէ, և դործա-  
դրութեան կըսկսի : Ի՞նչ աւելի վաեմ՞զ ործ կըր-  
նոյ ըլլալ ազգաօիրութեան շրջանին մէջ : Այս-  
երկու երեսիթները, այսինքն զօնկրէի ծանօթ-  
յօդ ուածը և խնդրոյ նիւթ ընկերութիւնը, ան-  
շեղելի համընթայութեան Վերկարօտին Հայաս-  
տանի շնորհեան գործին մէջ Առաջինին գոր-  
ծադրութիւնը մեծ մասամբ Տէլութեանց քա-  
ղաքական յարաբերութիւններու բերմանքէն  
կամ լաւ է ըստը, հայերու բարի բազգէն կա-  
խումն ունի : Խոկ երկրորդը ուղղակի ընկերու-  
թեան հաստատամութենէն և սրտապինդ աղ-  
գատիրութենէն կախումն ունի : Թնդ ներութ-  
մեղ այժմ Հայաստանը մանուկի մը նմանցունենը  
որոյ սանառն ծանօթ յօդուածն է, դասախա-  
րակն ալ ծանօթ ընկերութիւնը . այսինքն մար-  
մինը կամ նիւթ ական գոյութիւնը՝ քաղաքա-  
կանութեան, հոգին կամ բարյական գոյու-  
թիւնն ալ հայերուն ձեռքն է : Մին և միւսը  
փոխադարձաբար պարապից են մանուկին զար-  
դացման : Հաս կէտ մը կայ դիտելու որ եթէ  
սանառն ին պարտաւորութիւնը հային ձեռքը  
չէ գմբարաբար, գոնէ գաստիարակինը գոր-  
ծադրել տայը խոպառ իրմէ կախումն ունի  
Ռւսոի հազար շնորհակալութիւն այն հայերուն  
որք յլլոցան այսպիսի ընկերութեան մը հիմնա-  
լութիւնը, նաև անոնց որք մնխոնչ փոյթու

զանի միշտ կ'օդնեն կը միսիթ արեն և այդ գառ-  
տիարակը կը քաջալերեն իր ստանձնած պարտա-  
ւորութիւններուն մէջ :

Որուսաստանի մեր աղնիւ ազգակիցք բարձու իդլուխ կըպահծան ազգաշինութեան այս վսեմ գործին մէջ, նոցա կըպարտաւորիմք մասնաւորապէս մեծամեծ չնորհակալութիւններ, որոնք իրենց բնատուր ազգասիրութեամբ ամեն պարագայի մէջ դիտեն և կըսիրեն իրենց արենակիցներու օգնել: Չեմք պատահոծ սուռցիւ Մշի և Մելու Հայոսպանի լրադրաց դոնէ մէկ թիւը միայն, որոյ մէջ Արտարտեան ընկերութեան նպաստ մը, հանգանակութիւն մը, հաւաքուած գումարի նշանակութիւն մը չկենայ: Որուսաստանի հայաբնակ քաղաքաց և դիւզոց ամեն դասի և ամեն կարգի Հայ՝ նպաստաւոր եղած է և հետզետէ կըլլայ սոյն ազգաշին և փրկարար ընկերութեան: Զօրապետ, մեծամեծ, հարուստ, աղբասա հետզետէ արձադանք կոտանի իրարու: Իրենց առաւտ և օրհնեալ նուերներով: Դարրոցը, վաճառատունը, աղքատիկ յարկը իրենց զուռնելը կըրանան Արտարտեան ընկերութեան՝ Հայաստանի վերաշինութեան՝ Վարժապետ և համար: Բուն Բառ սիացին իսկ այդ պատճեը կընէ Հային, իւր բառինը կուտոց աշխարհաշինութեան բարձրագ ոյն նպաստիը դովելով:

Այս ամեն քաղցր մխիթարութիւններով լի երբ հեղ մը իդմիրի և գրեթէ Տաճկաստանի

սրբ Տաղ ուղարքը և գլուխ շամազաւանք  
շատ հայերու անտարբերութիւնը միտքերնիս  
կուգայ, երբ կը աւեսնեմք որ համաշխարհական  
խպրութիւներու մէջ այս ամենէ չվճռ եղողին ձայ  
նը մինչեւ Առաստան կը լսուի, և մենք խուլ  
կը կենացք իսպաւմք ամօթոյ պիտի դատապար-  
տուիմք Առաստանի Հայ եղբարց առջեւ :

Տեղյէ Նիշ-Ղ լրագրէն հաճութեամբ կ'առնունք  
հետևեալը որ ձգուիս նկարագիր մ'է Յակաբ-  
եան վասման Թաղւոր վաշնչի արժանեաց :

Մեր Եդիպուսի թղթակիցը կըդրէ :

Եգիպտական Մօնիկեր թերթը Մարտ 6 թուով  
հետևեալը կ'իմացնէ : «Ուրախ ենք յայտնելոր  
բարեբացդաբար յաջողած են այն բանակցու-  
թիւնները՝ որ բաւական ատենէ՝ ի վեր Աղէքս-  
անդրիոյ և Գաահիցի մէջ տեղի կ'ունենային  
վսեմա Յակոբեան Թագւոր վաշան Աղէքսան-  
դրիոյ մէջ Պետական ստացուածոց վերատեսուչ  
և գործակալ կարգելու համար :

«Ամեն անոնք՝ որ սոյն նշանաւոր պաշտօնէին  
իրեն յանձնուած զանազան պաշտօններու մէջ  
ցոյց տուած յաջողակութիւնը և ատզանդը գի-  
տեն, հաճութեամբ պիտի նկատեն սոյն գերա-  
զանց ընտրութիւնը՝ զար սյս կարկոր երկրին

ծութեամբ ընդունուած են Եղիպառոի զանազան եւրոպական տուներէ . Ռուսիլտի փոխառութեան արժէտեարք կրնան հանդիսու ըլլալ թէ իրենց Աղէքսանդրիոյ նկատող շահերը պատուարո ձեռքերու յանձնուած են . Պարոնայք Ռուսէլ և Պութերոն բարերացդ են որ Գահիրէի մէջ տեսուչ և գործակալ մը կրդտնուի վեհական համար համար համար համար համար համար համար

րին ել ի իսկառոսի համար հաւասարապէս կարող և  
սիրեցեալ վերմ'. Յակարեան փաշայի նման , որ  
ստորին Եգիսկառոսի մէջ սոյն պաշտօնին դլու խ  
անցած է : Աւելորդ է նախատեսել որ Եգիսկ-  
տական արժէթութերը քանի մը տարրւան մէջ

պիտի վճարուեն : Վսեմ . Յակոբեան փաշա ոշ  
խտառութեամբ և պատուաւոր կերպիւ ընդարձ  
ձակ հարստութեան մի տէր ըլլալսվ՝ իւր այ  
նոր պաշտօնը տնձնուէր աշխատութիւն մի կը  
նշանակէ : Պատրիարքան փաշա ընդարձաւ  
ծանօթութիւն ունի ամբողջ երկրին հանդամա  
նաց վրայ և կըխօսի Հայերէն , Արտերէն , Տաճ  
կերէն , Գաղղիարէն , Յունարէն և Խտալերէն

կընտրուին որ երկրիս և նորա բնակչաց լեզուին  
խսպառ անձանօթ են: Հետեաքար և շենկրնաց  
հեղինակութիւն ստանալ այնպիսի ժաղովրդեան  
մի վրայ՝ որու իրենք բացարձակ օտարական ։  
Են: Այսպիսի պաշտօնեայի անմիջապէս ծեռնա-  
մուխ կըլան գործադրել այնպիսի առաջարկ-  
ներ և գաղափարներ՝ որք թէ և Եւրոպիոյ հա-  
ճելի կրնան ըլլալ՝ բայց և այնպէս անգործա-  
դրելի են Նեղոսի տիանց հոմար :

Ասեմ. Յակոբեան փաշայի ստորին Եղիպտոսի վրայ վերատեսութեած և դործակալ ընարաւելով կը կատարուի այն ընդհանուր փափաքը՝ որով կը խնդրուեր քնիկ ընտրելագոյն և կտրող տաղանդը վերջներս յանձնուած երկիրներու մատակարարութեան համար :

ՏԵՍԱԿ ՆԻ-Հ 27 Մ-Ր 1879

P. U. S. U. U. U.

և վազուց անտի բազմաթիւ հայերու վերաբերեալ Զայլը ւշը պաշտինը (արսա) , այս անգամ Տաճկական Աւաստմեական յանձնաժողովի (մէարփի զ օմիսիսնուո) նախադահ Էլլինա զատէ Հ. Մ. Հ. հմէտ է փէնտի յիշեալ յանձնաժողովոյ կողմանէ գրաւել ողած և արդէն գետնին վրայ պատ կանդնելու սկսած ըլլալով , Հայերու կողմանէ , ընդ վոխանորդութեամբ Կորապետ է փէնտի Ստեփանեան և Յարութիւն է փ . Հարոնեան վաստավաններու , դաստիցուած և ըստ այնմ տեղի ունեցած առաջին դատարանութեան (մոհաքէմէ) նկարագրութիւնը արժան դատեցինք համառօտիւ նկարադրութիւնը արժան դատեցինք նկառելով որ սոյն դատին յաջող վախճաննը , որ չատ յուսակի է , աղջ ային մեծ շահ մը պաշտպանած պիտի ըլլայ :

## Ա.Խ.Գ.Ս ՍՏԵՂԻ

Նիւգ առաջնորդն

Հինգշաբթի, Յ Մայիս 1879.

բայցուած ըլլալու Հայոց աղօսյին կ'իմքը Կըկրէ :

Կարտագեան է Փէնտի—Միեր փոխանորդապիրը ըստ օ-  
րինի ընդունելի է, որովհեան, եթէ ոչ պաշտօնական զա-  
տարանն մը, գոնէ Տերութեան կողմէ առանձնաշնորհա-  
եալ և պաշտ. ժողովի մը կնորով վաւերացեալ է, զոր ժո-  
ղովդ առանց ընդդիմութեան ընդունելու պարտաւոր է,  
ոս միակ թէութեամբ որ յիշեալ կ'իմքը վաւերացընելու  
իրաւասութիւնը անվիթ պէտք է պահել :

Ճողովը կէս ժաման չափ գաղտնի խորհրդակցելէ ետև  
({թէզէքքիւր) աղջ. կնքոյ վաւնքայւ ըշ և ըստ այնմ փո-  
խանորդագրին ընդգրուեկի լինելուն որոշումը կրչազրոբէ:  
Ուստի առեօսապիրը ինիառապառիւ :

Արար աղբասագիրը զբարդացնել :

Կրպ. էֆ.— Աղեքրասագրին պարբերութիւնքը կրկնել ետև կը յաւելը մը. Ելլիա զատէ Մ. էֆէնտի պահանջուն գետինը դրանելու մասը չըստ կազմը պատքաշելու սկրած է, աւստի յիշեալ էֆ.ի ըրածը ինչպէս որ անիրաւութիւն նոյնովէս նաև բռնաւորութիւն մ'է . . .

Վաղարքան — Բանասոր բառը մի արտայայտէք, մի

մն անաք մեզմ՝ լեզու գործածելը , ժողովս շըկամիր ու շադիր լինել այդպիսի արտասացածութեանց :

տական ծախոց և վնասուց հատոցման պահանջման վրայ կը խայանայ :

Սայիտ էֆ. - Նախ , դատախազք իրենց աղերսազքին մէջ կը խռոսովանին թէ՝ ծանօթ գետինը ասկէ, ու առջ Սարքթալիան Յակոր է փէնտիի ծախոած են , հետեւ արար այս մասին գատ վարելու լրաւունք մը չեն կրնար ունենալը Երկրորդ , գետինը վագֆ ըլլալուն , և գատախազք հոս դիմէլք առաջ Եկրիի գտոտարանը եկուծ և գատախանութիւն մը ոկտած ըլլալուն և գործն ալ արդէն Եկրիի վերաբերելուն համոր , նոյս ներկայացուցած առերսադրին մերժումը և պատր Եկրիի տանձնուել .

Արարատի պատմութեան մէջ, զոր մէր դրած չեմք  
գժրաշաղաբար, ստհանջուած գետինին վրայ զօրանոց  
մէ անուկան և առա հասաւ Շահը Շեհանդաշը

